

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ



(Տես յ'էջ 236)

ՆԱԽԸՆԹ-ԱՅ յօդուածով ջանացինք համառօտիւ ներկայացընել մեր ընթերցողաց թէ ի՞նչ կերպով սկզբնաւորութիւն առին հայկական ուսմանք ի փարիզ ի զարոցի արևելեան կենդանի լեզուաց, և ո՞րք հետզհետէ ուսուցիչքն: Տարակոյս չկայ որ այս ուսումն ունեցաւ իր արդիւնք, որ մեծօքոյն պիտի ըլլային անշուշտ եթէ առաւել մտադրութիւն ըլլուէր, մերթ յաշոզ և ընդունակ աշակերտներ զրկելով ի Հայաստան՝ ըսն երկրին մէջ սորվելու զլեզուն: Այս նկատմամբ հետևեալ խորհրդածութիւնն կ'ընէր Հանգիս քաղաքական և մատենագրական ուսումնաթերթի վարչութիւնը՝ գրեթէ քսան տարի յտաջ (1873 յունուար 11) Տիւրքիէի զաստիտութեան նաւակատեաց խօսած ճառը տպագրելուն առթիւ. « Տարօրինակ անկանոնութեամբ մը, կ'ըսէ, հայ լեզուի ուսուցչական աթուրը, որ զխաւար՝ մանաւանդ թէ միակ նպատակ ունի զարեթէ ի վեր մեռեալ լեզու մը սորվեցընելը, արևելեան կենդանի լեզուաց դպրոցին մէջ հաստատուած է: Դիւրին է ըմբռնել թէ այսպիսի զգալի անկանոնութիւն մը ո՞րչափ մեծ արդեւք է ի զարգացումն և ի բարգաւանանս այս լեզուի ուսման: Եւ յիրախ, պատշաճազոյն տեղի աթուոյն պէտք էր որ Գաղղիոյ դպրոցն ըլլար »:

Խօսինք այն գաղղիացի հայագիտաց վրայ որ նոյն զարոցին մէջ ուսուցչի պաշտօնն չվարեցին, և են՝ Սէն-Մարգէն, Պրոսէ, Լանկուա, Պորէ, Բըրիւտով և Գաստերիաս:

Յովհ. Ա. Սէն-Մարգէն ծնաւ ի փարիզ ի 1791: Իր հայրը որ վաճառական մ'էր, որդին ալ նոյն արուեստին սահմանած էր. բայց հարուստ սեղանաւոր մը տղուն հանճարին հաւնելով, հօրմէն հաճութիւն առաւ որ թոյլ տայ որդոյն յաճախել ի դպրոցն կենդրոնական յուսումն՝ որ Չորս ազգաց կոչուած վարժարանին մէջ հաստատուած էր (1802-1809): Մեծ յաջողամտութիւն ցըրուց հոն, և ինչուան Տոն Քարչուս խորագրով ողբերգութիւն մ'ալ յօրինեց, և խօսարով վիպասանական քերթուած մը՝ զոր ՏԸԼԻ քերթողին տուաւ յընթերցումն: ՏԸԼԻ խորհուրդ տուաւ իրեն բանաստեղծութեան չպարապելու, ուստի և արևելեան լեզուաց ուսման ետևէ եղաւ ամենայն ջանքով, և քիչ ատենէն պարապլուին արևելագիտաց, — ինչպէս կ'ըսէր իր բարեկամն և ուսումնակից Աբել Ռէմիլզաւ. — Քսանրմէկ տարուան արդէն սեղեակ էր հայ, ասորի, պարսիկ, արաբ և տաճիկ լեզուաց, քիչ մ'ալ վրացերենի: Փորձեց նաև քաղաքագիտութեան սուպարիզին մէջ նետուիլ, ու

1815ին տեղորակ մը հրատարակեց « Պատճառք ժխտական քուէի » վերնագրով: Կ'ըսեն թէ 1812ին աւարտած էր իր գլխաւոր երկխաբրութիւնն « Պատմական և աշխարհագրական յիշատակագիրք ի վերայ Հայաստանեայց » (*Mémoires historiques et géographiques sur l'Arménie*). սակայն սպագրութեան հրատարակութիւնն եղաւ ի 1818-9, յերկուս հատորս: Գիրքը ընծայուած էր Սիլվեսթր Տըսսսիի՝ որ Գաղղիոյ դպրոցին մէջ ուսուցիչ էր պարսիկ բարբառոյ, և իր հմտական քննադատութիւնն հրատարակեց յՕրագրին ինաստեղս:

Առջին հատորին մէջ կայ նկարագրութիւն Մեծ Հայոց (45-173), նըկարագիր Փոքուն Հայոց (180-204). քննութիւն վիճարանական Հայաստանի այլևայլ անուանց ծագման վրայ (205-278). համոռոտութիւն մը պատմութեան Հայոց (279-404), և ժամանակագրական տախտակներ (404-446): — Երկրորդ հատորին մէջ հետեւեալ գլուխներն ամփոփուած են. Չկենաց և զգրուածոց Ստեփանոսի Ուսպելեան՝ արքեպիսկոպոսի Սիւնեաց (1-15): Քըննադատական տեսութիւն ի վերայ Ուսպելեան տո՛մին և ուրիշ այլ և այլ հին դատականութեանց ի Հայաստան և ի վիրս հաստատելոց (15-57). պատմութիւն Ուսպելեանց (57-176). ծանօթութիւնք (176-304): Տեղեկագիր ի վերայ ժամանակի շարագրութեան աշխարհագրութեան ընծայելոյ Մովսիսի Խորենացոյ (304-309). աշխարհագրութիւն ընծայեալ Մովսիսի (309-378). ծանօթութիւնք (388-395). նանապարհացոյ ի Գուին մայրաքաղաքէ Հայաստանի յայլ և այլ քաղաքս երկրին և այլոց ոմանց աշխարհաց (395-398). տեղեկութիւն ի վերայ շորից գետոց դրախտին, և այլոց քառասուն և երկու գլխաւոր և անուանի գետոց (397-408). աշխարհագրութիւն Վարդանայ վարդապետի (407-454). Թուղթ պատուիրանի Միհր Ներսէհի քաղաքապետին Հայոց ի կողմանէ Թագաւորին Պարսից՝ առ նախարարս աշխարհին Հայոց մեծաց (472-476). ծանօթութիւնք (476-479). Թուղթ իշխանաց արևելից Հայոց առ պապն (479-486). ծանօթութիւնք (486-489). այբուբենական ցուցակ աշխարհագրական անուանց որ յերկոսին հատորս գրոցն. (489-519). ցուցակ նիւթոց: Բովանդակ զրոց մէջ՝ ուր որ հայ բնագիրը կայ՝ դրուած է ի մի էջ, և ի միւսն թարգմանութիւն ի լեզու գաղղիական:

1814ին՝ Հնասիրաց ընկերութիւնն, որ կը յաջորդէր կելտական ակադեմիային, քարտուղար անուանեց զՄէն-Մարգէն, և իրեն յանձնեց որ նոր ընկերութեան բացման կամ նաւկատեաց ճառախօսութիւնն ընէ: 1817ին Արձանագրութեանց և Գեղեցիկի դպրութեանց Ալիգլիմիոյ մէջ ալ իր մէկ երկխաբրութիւնը հրատարակել տուաւ. « Հետազոտութիւնք ի վերայ պատմութեան և աշխարհագրութեան Մեսենաց և Կոմագենայ ». (*Recherches sur l'histoire et la géographie de la Mésène et de la Characène*) որ իր մահուընէն ետքը հրատարակուեցաւ ինամօք Ֆէլիքս Լաժառի և Հասարակաց կրթութեան պաշտօնարանին ծախիւք: 1818ին Կասսէլիքս զօրավարին այլույն

հետ ամուսնացաւ. 1820ին թողոյն Տաննուսի եգիպտացիտին յաջորդեց յԱլիա-
ղիմիայի. ու երկու տարիէն ետքը՝ Ռէմիզայի ու Շէզիի հետ Ասիական ընկե-
րութիւնը հաստատեց: Նոյն տարւոյն փոխանորդ պահապան անուանեցաւ Նա-
ւարանի մատենադարանին, ու իրեն յանձնեցին Շարլ Լլազոյի արևելեան կայ-
սերաց պատմութեան զոտոց երկրորդ տպագրութիւն մը ընել. և որոյ տասն ա-
ռաջին հատորներն հրատարակեց 1824 էն մինչև ի 1830, յունական աղ-
բերաց վրայ աւելցընելով նաև արար, պարսիկ և հայ հեղինակաց գրուած,
ներէն քաղուածներ: — Շարունակութիւնն ըրաւ Պրոսէ, և աւարտեց ի 1836
ի քսան և մի հատորս:

Ասիական օրագրին հաստատութենէն ետքը՝ Սէն-Մարզէն այլ և այլ
հատուածներ հրատարակեց, յորոց մեզի կարևորագոյն սեպուածներն յիշա-
տակելով գոհ ըլլանք. « Տեղեկութիւնք ի վերայ կենաց և գիւտածոց Մով-
սիսի խորեհացոյ » (Sur la vie et les écrits de Moïse de Khorène
(1823)). — « Ի վերայ յեզրօրոյնութեանց Հայաստանի առ թագաւորութեամբ
Արշակայ երկրորդի ի չորրորդ դարու. (Sur les révolutions de l'Arménie
sous Arsace II, au IV^e siècle). — « Տեղեկութիւն ուղեւորութեանն զոր
արար յԵւրոպա և յատլանտեան ուլկիանոսի ի վերջ հնգետասաներորդի դարու
և առ թագաւորութեամբ Կարոյոսի ութերորդի՝ Մարտիրոս եպիսկոպոս Եզըն-
կայ ի մեծ Հայս, գրեալ ի նմանէ ի հայ բարբառ, և թարգմանեալ ի գաղ-
ղականն ». (Relation d'un voyage fait en Europe et dans l'Océan
atlantique à la fin du XV^e siècle sous le règne de Charles VIII,
par Martyr, évêque d'Arzendjan dans la Grande Arménie: écrite
par lui-même en arménien, traduite en français (1828):

Սէն-Մարզէն աշխատակից եղաւ նաև ի խմբագրութիւն Իւնաստեոց օրա-
գրին՝ հետևեալ յօղուածներովը. « Ի վերայ տպագրութեան ժամանակակա-
նացն Եստրեայ յԱզգերեանէ ». (Sur l'édition de la Chronique d'Eusèbe,
par Aucher, 1820). « Ի վերայ ստորագրութեան Հայաստանի ի
Հ. Ղուկայ Ինճիճեան » (Sur la description de l'Arménie par Luc
Indjijian). « Զհասարմանէ նախնի մատենագրութեանց Հայոց հրատարա-
կելոց ի սուրբ Ղազար ». (Sur une collection des auteurs classiques
arméniens publiés à S. Lazare, 1828). « Զմանապարհորդութենէ Շուլ-
ցի յարեելա ». (Sur le voyage de M. Schulze en Orient, 1828).
Սէն-Մարզէնի միջնորդութեամբն էր որ Կէյսէնի գիտնականը զրկուեցաւ ի
Հայաստան՝ Վանայ արձանագրութիւնները զաղափարելու համար: Իրեն յանձ-
նուած գործը արդէն ի գլուխ հաներ էր երբ սպանուեցաւ ի Քրզասց ի 1827.
և օրինակազը նմանահնութիւնը հրատարակուեցան յԱսիական օրագրի:

Արձանագրութեանց Ալիաղիմիային այլ և այլ տեղեկագրիք ներկայացուց
Սէն-Մարզէն. բաց յայլոց « Հետազօտութիւնք ի վերայ կենաց և արկա-
ծից Լեօնի՝ վերջին թագաւորի Հայոց, ընթերցեալ ի 1825 ». (Recherches
sur la vie et les aventures de Léon, dernier roi des Armé-

niens, lu en 1825). Թագաւորական կամ ազգային դրատան մէջ պահուած պրագրաց քաղաածոց և տեղեկութեանց մեասասներորդ հատորին մէջ ծանօթութիւն մը դրաւ Լեւոն Բ Հայոց Թագաւորին մէկ հրամանագրոյն կամ արտունութեանց թղթոյն զոր տուեր էր ի նպատակ Գեներալացոյ ի 1288. (Notice sur le décret ou privilège de Léon II., roi d'Arménie, en faveur des Génois, en 1288).

Յուլիսի խառնութիւնն (1830) պատճառ եղաւ որ Սէն-Մարգէն նաւաւորանի մէջ ունեցած պաշտօնը կորսնցրնէ: Վասն զի քաղաքական ինզրոց մէջ մտնելով՝ Բեղհաւերական (Universel) լրագրին քանի մը յօդուածոց հրատարակութեան թելադրութիւն ու մասնակցութիւն ունեցեր էր: Գաղղիոյ Դպրոցիէն մէջ պատմութեան ուսուցչի ակթո մը ունենալու ինչպիսիք մերժուեցաւ, թէպէտ և Արձանագրութեանց և Գեղեցիկ գրութեանց ակադիմիոյ ուսուցիչք մասնաւոր կերպով յանձնարարած էին զինքը: Մեռաւ ի մաղձախտէ ի 1832 ի վերտասան յուլիսի:

Մահուանէն ետքը հրատարակուած գրուածներն են հետևեալքն. 1^o. Յովհաննու կաթողիկոսի Պատմութիւն Հայոց, Թարգմանեալ ի գաղղիական. (Histoire d'Arménie par le catholico Jean VI (635—925), surnommé l'Historien, traduite en français). տպագրեալ ի Փարիզ ի 1843. Այս Թարգմանութեան սկիզբը գրուած է կենսագրական տեղեկութիւն մը Յովհաննու կաթողիկոսի վրայ, ի Ֆելիքս Լաժանէ, որ չէր տեղեակ հայ լեզուի: Նէվ՝ Պելճիոյ Լուվէն քաղաքի համալսարանին ուսուցիչ և հայագետ՝ քննադատական մը հրատարակած է այս Թարգմանութեան վրայ Ուղղափառ տիկնզերք ամսագրութիւն մէջ ի 1843. 2^o Հատուածք յԱրշակունեաց պատմութեանէ, տպագրեալ ի Փարիզ ի 1840. (Fragments d'une histoire des Arsacides). — Մասն Ա. Սկզբնաւորութիւն Արշակունեաց ի Պարսսրս և ի Հայաստան. (Origines des Arsacides de Perse et d'Arménie): Մասն երկրորդ՝ Պատմութիւն Արշակունեաց Պարսից (Histoire des Arsacides de Perse): Ասոնք յառաջին հատորի. իսկ յերկրորդն կը գտնենք բազմաթիւ տեղեկագիրք, ճառեր, ծանօթութիւններ, և այլն: Վերը յիշեցինք կոմագենաց վրայ գրածը, և վարդանայ առակաց ծաղկաբաղ մը հրատարակեալ ի 1825 ամակցութեամբ Զոհրապի, Ասիական ընկերութեան համար, և որոյ վրայ քննադատութիւն մը հրատարակեց Սիլվէստր Տըսասի իմաստունոց օրագրին մէջ ի 1826:

Ակադիմիոյ մէջ Սէն-Մարգէնի յաջորդեց անուանի սինէպէտն Ժիլիէն Ստանիսլաս. և ժողովոյն գումարման մէջ ի 5 օգոստոսի 1836, պարոն Տըսասի իր զովետան ըրաւ. « Բաւական գործեց, ըսաւ ճարտարախօսն, որպէս զի անունը պատուով անցնի յետագայից, և մեր յաջորդք՝ մասնակից ըլլան այն ցաւոց զոր իր կորուստը կ'ազգէ մեզ այս օր »: Այս ճառէն ետքը Եւգինէոս Պիւնոնֆ՝ յանուն և ի դիմաց Ասիական ընկերութեան հետևեալ խօսքերն արտասանեց. « Բազմազգի տեղեկութեանց՝ որոց զարմանալի յի-

շողութեամբ շտեմարան մ'էր, կը միացընէր անկողնաստիութիւն, բարեւորութիւն մը ի յարգել զերկասիրութիւնս այլոց: Գիտնական մը եղած չէ որ իրեն հաւասար բարեացակամ սիրով ընդունէր այն երիտասարդներն որ իրեն սիրելի ուսումնօրէն կը փափաքէին պարապիլ. փասն զի ոչ ոք իրեն նըման կատարելապէս կը մոռնար որ գիտութեանց շահը զայն կը պահանջէր »:

Շարունակելի

ՄԱՆԿՈՒԹԻՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻ ՄԷՋ

ԸՆԿԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՆՑ

(ՏՅՍ Հատ. ԽԹ յէջ 135)

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ամենահին Տաճարաց կից ցայսօր իսկ կը տեսնուի մեծ աւազան մը, որ որոշեալ էր ընդունելու այն մանկունք՝ որ գիշերայն աճապարանօք զետեղեալք՝ Եկեղեցւոյ խնամոց յանձնուած էին, որ մայր գլխած ըլլալով՝ կը ներէր յանցանաց, և կը բանար իւր գերկը առ ընկեցեալ մանկունս առ զբան տաճարին:

Թէպէտ ընկերական պարագայք փոխեցան և քաղաքականութիւնը զարգացաւ, սակայն դեռ երկար ատեն տեւեցին այս հընացեալ և բարբարոսական սովորութիւնք. և 'ի Հոռվմ' իսկ ըստէպ կը հանդիպէր որ նորածին մանկունք դեռ հազիւ լոյս տեսած կը խղուէին, և կամ ողջ ողջ 'ի Տիրբրիս կը նետւէին 'ի խաղ ալեացն և հոսանաց. շատ անգամ ձկնորսք ուռկաննին քաշած ժամանակ՝ ձկանց հետ նաև այս անմեղ էակաց մարմնոց կտորուանք կուռեալ կը տեսնէին 'ի խորչս գործեաց: Ինչոք նովկենտիոս Գ. 1198ին այս սարսափելի ոճիրը դարմանելու համար՝ վճռեց որ հիւանդանոցաց մէջ ընդունուին նաև ընկեցիկ մանկունք, եթէ ըլլան անհարազատք և եթէ աղքատին ծրնողաց զաւակք. այս ժամանակէն սկսեալ խեղճ տղայոց վիճակը քիչ մը բարւոքեցաւ:

Հետեւեալ քաղաքական դէպք և խռովութիւնք և ԺԵ և ԺԶ դարուց պատերազմք, որ մտրդկային այնքան զոհերու և ընկերական յառաջադիմութեան կասելուն պատճառ եղան՝ արգելք եղան նաև այս տեսակ հաստատութեանց հիմնուելուն և յառաջադիմութեան. պատմագիրք կը յիշատակեն որ մինչև այն ատեն՝ շատ ցած գնով կը վաճառուէին ընկեցիկ մանկունք՝ հմայողաց և